

շատ անգամ կրկնապատիկ ծախք կ'ը-
նեն : Բայց աղէկ դիտէ , Պէրդրան , որ
դարմանն ինչպէս ըսի , միշտ չարին մեր-
ձաւոր է : Քաղաքի մէջ ապրելու գժուա-
րութեան վախճանն այն կ'ըլլայ՝ որ ե-
րիտասարդը կը դադրին հոն թափելէն .
Նոյն իսկ թերես անխոհեմաբար գեղե-
րէն գնացողներուն մէկ մասին դառնա-
լուն պատճառ կ'ըլլայ :

— Բայց այս օգտակար վախճանը
կերպ կերպ նեղութեամբ ձեռք կը բե-
րուի :

— Հաւանական է , Պէրդրան . բայց
ամենի համար ասանկ է երբ մար-
դիկ խելացի խորհուրդներու մտիկ ընել
չեն ուզեր , անխոհեմութեան հետևանք
ները պէտք է կրել . սակայն պէտք է
վստահ ըլլալ որ այս չարեաց կերպ մը
հատուցումն ալ կայ : Արդ ինչպէս ճար-
տար արուեստի մը մէջ գործաւորաց
շատուրութիւնը թոշակացնուազելուն
պատճառ կ'ըլլայ , նոյնպէս ալ գեղե-
րու մէջ աշխատաւորաց քիչութիւնը
հարկաւորապէս գներուն բարձրանա-
լուն պատճառ կ'ըլլայ . այսպիսի պա-
րագայի մէջ երկու բան կրնայ աւելի
բռնել գործաւորները գեղերու մէջ և
կամ հոն դարձնել . քաղաքներու մէջ
աւուրշէքներու վար իյնալը և գեղերու
մէջ բարձրանալը :

— Այս պարագայիս մէջ , Պ. Տիւ-
րէ , կալուածատեարց համար կ'ըլլայ
կորուստը . պէտք կ'ըլլայ որ մենք աւելի
սուղ աւուրշէք տանք :

— Յայտնի է , Պէրդրան :

— Ան ատեն ինչպէս կրնանք մեր
ծախքերը գոցել :

— Ամենեին մի վախնար , Պէրդրան .
մշակութեան ոճդ կը լաւցընես , վա-
ճառքներդ աւելի սուղ կը ծախսես . վասն
զի ամեն բանի գինը բերքերու ծախքին
հետ միշտ հաւասարակշիռ ըլլալ կը
նայի , ինչպէս քիչ ատենէն պիտի տես-
նենք : Եւ իրաւցնէ . բերք կամ վաճառք
ունեցող չիկայ որ կորուստով ծախէ ,
բայց եթէ ծախորդութեան ժամանակ ,
կարդէ դուրս պարագաներու մէջ . ան
ալ քիչ մը ատեն . ապա թէ ոչ վաճառք

կամ բերք առաջ բերելէն ետ կը կե-
նար : Պէտք չէ զարհուրիլ ուրեմն գե-
ղերու գործաւորաց թոշակներուն յան-
կարծ բարձրանալուն :

Նոյն իսկ հաւանական է որ բարձրա-
նան , ահաւասիկ կանխաւ կը ծանուցա-
նեմ ձեզի . վասն զի կը տեսնենք որ
քաղաքականութիւնն հետզհետէ աւե-
լի հաւասարապէս իւր բարիքները կը
սփուէ և ամենայն տեղ մի և նոյն բար-
ձրութեան կը վերածէ : Ոյս ալ կ'ա-
ւելցընեմոր հարկը կը ստիպէ զգեղերը
փութով բարեկարգութիւններ ընելու
քան ինչ որ ինչուան հիմա է առ հասա-
րակ , և քիչ մ'աւելի քաղաքաց տուած
օրինակին հետևելու , ուր մեծ փոյթ և
գործունէութիւն կայ յառաջադիմու-
թեան : Պէտք է անտարակոյս մտաց
մեծ ճիգն թափել՝ բայց վախճանը բա-
րեկեցութեան աւելնալն է : Ո՞վ կրնայ
գանգատիլ այս բանիս վրայ . անոնք
միայն ողք չեն գիտեր թէ աղէկութիւնը
քիչ քիչ և նեղութեամբ կը գնուի , և
անոնք որ սրտի արիութիւն չունին :
Բայց դու ասոնց դասէն չես , Պէրդրան :

— Ոչ , Պ. Տիւրէ . և այս նկատմամբ
շատ կ'ուրախանամ :

— Եւ մենք ամենքս ալ քեզի հետ ,
ըսին շատը մէկէն :

— Ուրեմն աւելի ևս ուրախացէք .
վասն զի այս բանս 'ի հարկէ պիտի ըլ-
լայ , ես խօսք կու տամ :


— Աստուած տայ , պատասխանեցին
ամենայն ունկնդիրք :

ՌԱԲ:

Կը շարունակուի :

ԼՈՒԿԱՆՈՑ

Լուկանոյ՝ իտալական Զուիցէրիոյ քա-
ղաքաց մէկն է , համանուն լճին հիւսի-
սային եղերաց վրայ , զուարճալի դրից
վրայ շինուած . և թէպէտ պղտիկ է , ու
450 տուն ունի , բայց նոյն կողմանց
զիսաւոր քաղաքն է : Փողոցները լայն
են , ու քանի մը հրապարակներ և գե-





զեղեցիկ չէնքեր ունի : Թէատրոնը որ 1805ին շնորհած է, բաւական ընդարձակ է . դիտողութեան արժանի է նաև գոմյի եպիսկոպոսին այն հին տունը, որուն պատերուն վրայ կը տեսն.ուի 1346էն մնացած գրութիւն մը : Հին հիւանդանոց մ'ունի . և մէկ որրանոց մը : Իրեն վաճառականութեան հանած նիւթերն են ծխախոտ և ասուէգործ բաներ . բայց իր վաճառականութիւնը զլաւորապէս կողդարտոյ լերան անցից առթիւ է : — Լուկանոյի վրայ եղած յիշատակութիւնը իններորդ դարէն անդին չեն անցնիր : Լուկանոցիք իրենք զիրենք կարի ըսուած ժողովը դենէ յառաջ եկած կը համարին , բայց ասիկա շատ տարակուսական է դիտնոց առջին : Միջին դարու մէջ լուկանոն Միլանցւոց ձեռքն անցնելով , նոյն դքսութեան մասն եղաւ . բայց 1515ին , Մաքսիմիլիանոս Սֆորցա , իր երկրին այս մասը Զուկցերիոյ տասուերկու դաշնակից նահանգաց շնորհելով , Զուկցերիոյ մասն եղաւ : Հոս ծնած են լուդովիկոս Անտոն Դաւիթ , և լուինի նըկարիչը :

ՀԱՅԻ ՊԱՏԱՌԻ ՄՐ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ ՄԱՐԴ

ՆԱՄԱԿ ՔՍԱՆԵՐՈՐԴ ՎԵՅԵՐՈՐԴ

(Տես Երես 207 :)

ՍԱՆԻԴԵԱՆ ՏԱԽԱՅՈՂ ՌԴՅԱՆԻ ՀԱՅԻ :

Ահա սիրելի դու , շատ ատենէ 'ի վեր է յորմէ հետէ այն կրակին չորս դին կը քալենք , որ լոելեայն 'ի մեզ կը վառի , և կամաց կամաց կը սպառէ բոլոր այն բաներն որ պղտի աղջկունք այնչափ , ախորժով կը ծամեն , առանց մտքերնէն անցընելու թէ իրեն համար է որ

կ'աշխատին : Սակայն եթէ կ'ուզեմմեր հացի պատառին պատմութիւնը աւարտել , հարկ է որ վերջի գլուխն ալ պատմելու ձեռք զարնեմ:

Ինչպէս կրնաս երևակայել , մեր կերածն բոլորը չայրիր , ապա թէ ոչ ինչ կը մնար արեան՝ մարմինը մնուցանելու և բոլոր այն կորուստներուն տեղը լեցընելու համար որ հետզհետէ մեր գործարանաց մէջ կ'ըլլուին : Ուրեմն մեր մնունդքն երկումէկմէկէ բոլորովին որիշ դասեր կը բաժնուին . մէկ դասուն նիւթերը այրելու որոշեալ են , որով և կիզման ուտելիք կ'ըսուին . միւս դասուն նիւթերը մարմինը մնուցանելու որոշեալ են , որով և սնընդատու ուտելիք կը կոչուին : Այս ետքիներուն վրայ կը մնայ ինծի խօսելու , և տեսնես պիտի որ ասոնց պատմութիւնն ալ իր օգուտն ունի :

Գիտունք , անտարակուսելի կերպով այս երկու տեսակ ուտելեաց գոյութիւնը ճանչցած ըլլալով , կրնայ պատշաճ երևնալ առջի բերան , թէ հարկ էր որ խոհակերաց ալ զգացընէին այդ բանը . և թէ այդ կարեւոր գիւտէն ետքը , ճոխ սեղանի մը վրայ կերակուրները ըստ այնմ հարկ էր բաժնել , մէկ կողմը կիզման ուտելիքները շարելով , միւս կողմը մննդատու ուտելիքները : Բաւական չէ կոչնականաց խնջոյք ընել . հարկ է նաև բոլոր կարեւորներն տալ անոնց որպէս զիներքին ծառայութիւնը պատշաճապէս կատարուի . և եթէ ոմանց միայն կիզանուտ բան տրուի , մինչդեռ այլք ամեն այրելու բանէ զուրկ են , ինչպէս կրնան յաջողիլ : Սակայն այդ բանը ոչ ոք մոքէն կ'անցունէ , խոհակերներէն սկսեալ , որոնք հրոյ նկատմամբ , իրենց վառարանաց կրակին զբաղանքը բաւական կը սեպեն . և երբ մարդիկ իրենց ուտելը կը լմնցընեն , սովորաբար գոհ կ'ելլեն կ'երթան , այնպէս աղէկ պաշարն ամբարած , ինչպէս թէ տանտիկինը , ձեռքը զրիչն առած՝ իր մանր հաշիւներն ընելով , կիզման և սննդատութեան հաշիւը զրած ըլլար : Ուսկից կախումն ունի ատ բանը :